

ուր իրեւ իրենց ազատաբար մը ողջունեցին զի՞ն զի՞նքը:

Նա կրկին հաստատեց շատ ամիսներէ ի վեր պատերազմէ քարուքանդուած երկրին մէջ, կարգն ու խաղաղութիւնը . յաղթուողներու սրտին մէջ վառեց լաւագոյն ժամանակներու յոյսը, և ամենին աւելի խարերայ ապահովութիւնը թէ Եւրոպա պիտի չի ձգէր առանց օգնութեան Ասիոյ քրիստոնեայ եղրայրները:

Երբ վերջապէս պատրաստուեցաւ մեկնելու, խոռու քաղմութիւն մը հաւաքուեցաւ իր տան զրան առջև, որուն տանեաց վրայ զիս կը ծածանէր իտալական դրօշն, իրը նշան ազատութեան և բաղաքակըրթութեան:

Մեր հայը — կը կանչէր քազմութիւնը — «մի՛ թողուր զմեզ, եղի՛ր Զէյթունի տէրն և հայ անկախութեան պաշտպանը»:

Տեսնելով որ նա հաստատուն է մեկնելու գաղափարին վրայ, իրեն ընծայուեցաւ այն դրօշը որ երկու տարի ծածանեցաւ յեղափոխութեան բոլոր զաշտերուն վրայ, նշան մշտատե երախտագիտութեան և սիրոյ:

Թորմ. Հ. Դ. Արագուստան

(Եղրայրելի)

ՍՓԻՆՔՍՆԵՐՈՒԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Մինչ յառաջադիմութեան զագաթնակէտը համելու մօտ կը համարինք մենք զմեզ տեսնելով ամէն օր նորանոր զիւտերու հնարութիւ, յանկարծ գետնի տակէն կը յառնեն մեր նախնիք յուսախար ընելու մեր պարծենկուտ հպարտութիւնը և ծիծագելու մեր վրայ իրենց հսկայական գործերով, զորս մաշելու կարող չեն եղած մի քանի տասնեակ դարեր:

Այսպէս հանդիպեցաւ մի քանի ամիս առաջ երբ անգղիացի հոչակաւոր եղիպ-


տագէտն բրոֆ. G. A. Reisner յաջողցաւ պեղել ձիգէի մեծ Սփինքսին մէջը և գտաւ հոն տաճարներու շարք մը:

Սփինքսները, ինչպէս զիտենք, կրանիդ կամ պորֆիր քարէ հսկայական արձաններ են, մարդկային՝ յաճախ կանացի դէմքով և կուրծքով, և ամբողջ մարմինը պառկած առիւծի մը կերպարանքով: Եւ կը գտնուին Եզիփտոսի մէջ և ի Յունաստան տաճարներու մտից առջև կանգնած: Կը համարուէին իրեւ պահապանը սրբարաններու՝ զաղտնի արարողութեանց կամ բաղսական տօներու ժամանակ:

Սփինքսներու անթիւ քազմութեան մէջն, ամէնէն աւելի հոչակաւորը, իր մեծութեամբ և շքեղութեամբ է Մեմփիսինը, ձիգէի բուրգին մօտ: Իրեն բարձրութիւնն է գրեթէ քսան մեղր զլխուն կատարէն մինչն ուտքը, միայն թերանը գրեթէ 2,50 մեղր է և երկայնութիւնը 55 մեղր: Հաւանական է որ փորուած ըլլայ ժայռէ մը որ ցիշ շատ այս ժեն ունէր: միայն թաթերը յետոյ թերուած կ'երեխն: այնցան խոշոր է տարածութեամբ՝ որ երկակայել անգամ կարելի չէ թէ ուրիշ տեղէ փոխադրուած ըլլայ:

Թուղմէս Դ. տաճար մը շինել տուաւ իր թաթերուն մէջտեղ, որ յետոյ աւազի մէջ թաղուեցաւ և զոր մասամբ մը պեղեց Gariglia 1812ին և վերջը Mariette, իսկ 1886ին գրեթէ ամրողովին՝ զաղողացի ընկերութիւն մը: Կուրցէցին վրայ կը գտնուին եզիփտոական սրբազներ թուղմէս Դ.ի և Հուամսէս մեծի ժամանակէն: Երեսուն երկու աստիճաններով կը բարձրացուի դէպ ի այն տաճարը, որ շինուած է իրեն թաթերուն մէջտեղ, հոն գտնուած է ամրով մը որ ստորերկրեայ ծածուկ մարտով մը պիտի տանէր անշուշտ ձիգէի բուրգին ներսը: այն տեղէն կու գային ցուրմենը Սփինքսին պատգամները բերելու համար:

Masperoյի կարծիքով այս Սփինքսի տեսակ մը զափթ էր կամ պատշգամ սպասելու համար, ուսկից թափօրը պաշտօնական օրերու մէջ կը մեկնէր, դէպ ի



Ժիզէի Սվիթքսին Սեղբինը

- Թ. 1-2. - Արեւ Նուժրուած տաճարները. մերինին, որ փոքրագոյնն է, մեծութեան չափերն են 4,50 մեդր լայնութիւն և 20 մեդր երկայնութիւն։
- Թ. 3. - Քէպէնքի զամբարան բուրգը։
- Թ. 4. - Մւծ տաճարը՝ Սվինցին մարմարյան մէջ, որ և կամբարակապ փապուղիներով կցորդուած է զանազան կողմէր զանուող ուրիշ տաճարներու և զամբարաններու։
- Թ. 5. - Բրդած շիրմ կամ զամբարան, որը թաղուած կը համարուի ՄԱՆԿԱՇ եղիստական ինցնակալուաթեան ընթացիքը։
- Թ. 6. - Մուտք դէպ ի զենափոր տաճարն որ Սվինցին թաթերուն մէջը կը տարածուի։

Քեզբենի դամբարանը երթալու և հոն պաշտամունք կատարելու համար։ Մինչդեռ Երման կը համարի որ այս Ավինինը եղած ըլլայ Մեռելոց Աստուածին տաճարին մէկ մասը, որուն բուն սրբարանը գետնի տակն էր։

Հիմակուան կատարուած նոր պեղումը Երմանին կարծիքը արդարացուց կերպով մը։ Միայն Ավինինը զիւռուն մէջ զբունւցացան երկու սենեակներ՝ իրբե արեւու նովիրուած տաճարի մը երկու յարկեր, կամ իրբե երկու զատ մատուաներ։ իսկ բուն մարմարյն մէջ գտնուեցաւ ընդարձակ տաճար մը, շքեղ և սինազարդ, որմէ երկու սանդուփաներ կ'առաջնորդեն՝ մին դէպ ի Մենէսի բրգածեալ դամբարանը, և միւսը՝ դէպ ի գենոնափոր մենեանը որ Ավինինը թաթերուն մէջը կը տարածուի։

ԱԶԳԱՅԻՆ ԱՐՉԱԳԱՆԳ

Տաղմանդաւոր Հայ մը որ 100 հազար տուլար կը վնասովի իր ըրած Գլուխովը

Ամերիկան թերթերեն մէկուն մէջ կը կարդանք ռեակտավում։

Մուշեղ Վայկունի անուն Հայ մը, Գալլիֆորնիոյ Համալսարանին ընթացաւարտներէն, լուծելով ինդիք մը օրկանական բնալուծութեան մէջ, առեւտրական գիտութեան համար ամէնէն փայլուն գիտերին մէկը ըրաւ, և աասոր շնորհիւ ո՛չ միայն 100,000 տոլարի հարաստութիւն մը վաստեցաւ, այլ և դեւ աւելին վաստելու վրայ է։

Չորս տարի, երիտասարդ գիտնականը փորձեր կատարեց համալսարանի լավագութուարին մէջ։ Հոն ան իրագործեց այն նպատակը որուն կը ձգտէր. — Խաղողի շաբարին ասիս բարբրից հանել, սկերեցի մէրուի նոր կատարելագործուանով մը։ Երբ

ան ձեռնարկեց այդ փորձերուն, 50,000 տոլար վարձատրութիւն խստացուած էր՝ այդ զիւը առաջին անգամ ընող բնալոյնին։ Սակայն Վայկունի այդ գործը յաջողնելէ ետք, չպահանջնեց այդ վարձատրութիւնը, այլ բանակցութեան մոտաւ ալիքի գործարանատէրելու հետ և առնոցմէ ստացաւ 100,000 տոլար, ի վարձ իր չորս տարուան աշխատանքին։

Այժմ, Մուշեղ Վայկունի, արդէն հարուստ և ապահովուած եկամուտով մը, պիտի շարունակէ բնակիլ Պըրելիի մէջ և իր հանճարը պիտի նուիրէ բիմիական ուրիշ ինդիքներու լուծման։ Համալսարանի շէնքերուն հիւսիսային կողմը՝ Վիրնիանիա փողոցին զլուխը, ան կառուցանելու վրայ է սեփական տարօրինակ տուն մը և լազորարուար մը։

Մուշեղ ծանօթ է այդ համալսարանին մէջ 1897էն ի վեր, երբ ան հոն մտաւ։ Ան ընթացաւարտ եղաւ երկրագործական քոլէճէն 1901ին։ Երկու տարի ետք ստացաւ բնալուծութեան մէջ զիտուրեան վարպետի (master of science = M. S.) աստիճանը, այսինքն փիլիսոփայուրեան տօրքորի աստիճանը։ Իր ուսանողական գրասեղանին վրայ էր որ ան ներշնչուեցաւ այդ մեծ գաղափարով։ Փրօֆեսէօր Պայմուլ (Biddle) իր մենատորը եղաւ։ Օրկանական բնալուծութեան զասընթացքին ատեն, փրօֆեսէօր՝ ըստ սովորութեան՝ ուսանողներուն առջևը դրաւ շարք մը բնալուծական ինդիքներ, որոնց զեռ զաղանից մըն են գիտութեան մէջ, և որոնց, եթէ լուծուին, առեւտրական և տնտեսական ահազին արժէց մը կը ներկայացնեն։

Ասիս բարբրիքը երկար տարիներէ ի վեր կը պատրաստուէր խաղողի գիրտէն, որ իր կարգին անշուշտ կը կազմուէր խաղողի քաղցուէն (չիրա)։ Բայց այդ ձևափոխութիւնը (փրասէ) շատ զանգալ էր, սուղ և վատնող։

Երիտասարդ Հայը գլեց անցաւ իր Փրօֆեսէօրը։ Իրեն ցուցուած խնդիքներէն իր ուզածը զատեց և գործի սկսաւ։

«Ազատամարտ»